

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 21

15 Փետրվար 1898



ԿՈՍՏԱՉԴՆՈՒԹՈՒԹ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պատկեր Այն Համատեսի թիւ 20

1898

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Ընտանեկան Աստեղաբաշխութիւն.
- 2 Երկայնակեցուրեան գաղտնիքները.
- 3 Օրենսդրութիւն Օսմանեան ըստ ծիսի Անաֆիոսյ.
- 4 Յայտնութիւն Աստուածային
- 5 Մանր գլուխիք.
- 6 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. Հոգածառնէս Վ. ԱԲԻԿԵՍՆ.

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՅԳԵՍՏԱԿԱՆ ՎԻՐԱՊՈՒՅԻՆ

Արքական Տարբերակ

Թիվ 21

15 Փետրվար 1898

### ԵՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

( Նարունակութիւն տևս թի. 20 )

59. Ժ. Զոդիակոսին երեալյըք. — Նախկին ըստամներով տեսանք՝ որ աստղերուն առ աչս ատերեկան շրջանն եւ մեր եւ գտնակներուն ընթացքն՝ Երկրիս արեւուն վրայ կատարած տարեկան շրջանին արդիւնքն է. Եթէ իւրաքանչիւր ամիս Երկրագնածիս արեւուն առջեւ տառած զիրքը նկատելու ըլլանք՝ ամեն բան պարզուած կ'ըլլայ. Մենք տեսանք ձեւ 8 պատկերին մէջ Երկրիս առած զիրքն իւրաքանչիւր ամիս, որով եղանակները լուցատրեցինք. Կը միայ քանի մը խօսք ալ:

60. Տեսած ես եւ կը յիշես՝ Սիրելի՝ Օրացոյցներու մէջ ամսամուստի զլուխը զրուած պղտիկ պատկերներն եւ անոնց անունն. Յունուարի առջեւ ունինք կին մը որ սափորով ջուր կը թափէ, քովր զրուած է Զրնոս. Փետրուարի ունի կրկին ձուկեր, անունն է Չուկին. Մարտինն է Խոյ, արու ոչխար. Ապրիլինն է Ցուլ. Մայիսինն՝ Երկուորեակ. Յունիսինն՝ Խեցգետին. Յուլիսինն՝ Առինձ. Օգոստոսինն՝ Կոյս. Սեպտեմբերինն՝ Կշիռ. Հոկտեմբերինն՝ Կարիճ. Նոյեմբերինն՝ Աղեղնաւոր. Դեկտեմբերինն՝ Ալծեղջիւր. Ի՞նչ են այս պատկերներն եւ անուններն: — Աստղերու խումբեր կամ համաստեղութիւններ են, որոնց մարդիկ մի մի ձեւեր եւ անուններ յարմարցուցեր են, եւ անուն զրեր են Զոդիակոս յունարէն, որուն հայերէնն է Կենդանակերպ:

Այն երկնային մարմինները՝ կամ մոլորակ կոչուածները՝ որ Արեւուն շուրջը կը պատըմին, միւս աստեղաց հետ համեմատելով անոնշան բան կրնան համարուիլ Այս երկիրներն՝ որ արեւէն լոյս եւ ջերմութիւն կ'ընդունին, որոնց մին է նաև մեր երկիրն, պաշարուած են անհուն հեռաւորութիւն ունեցող անթիւ անհամար լուսաւոր մարմիններէ, որոնց աստղ անունը կուտանք, Աստղեր միջոցին մէջ ափուած են իրարմէ անսպառ հեռաւորութեամբ, սակայն մեզի խումբ խումբ կ'երևէին. այդ երեւոյթին համեմատ այն խումբերէն իւրաքանչիւրը Աստեղատուն կամ Համաստեղուրին կոչած են Աստեղաբաշխը հնուցի վերև


Մեր արեգակնային դրութեան բոլոր մոլորակներուն կատարած շրջաններուն թերատածեւքն՝ զօտի մը կը ձեւացունեն երկնքի վրայ. 18 աստիճան լայնութեամբ այս զօտոյն զուզահեռական կամարն երկնքի վրայ՝ կը կոչուի Զոդիակոս կամ Կենդանակամար, զոր յիշեցնք քիչ առաջ. Այս կամարն 12 մասի բաժնուած է, իւրաքանչիւր մաս 30 աստիճանաւ. իւրաքանչիւր մաս իր առանձին համաստեղութիւնն ունի յատուկ նշաններով եւ անուններով, ինչպէս տեսանք. այդ նշաններ կենդանակերպ կը կոչուին:

61. Արդ Երկրիս տարեկան շրջաննին ձեւն դիանալով եւ իր օրական թաւալումն՝ տեսնենք թէ ուս աչ ինչպէս կը պատահի. Զմեռնային արեւադարձին օրն՝ մեր կիսազնաթին վրայ արեւն արեւելքէն կ'ելլէ եւ կը մտնէ արեւմուտք, բայց մեր հորիզոնին ամենէն կարծ միջօրէականին վրայէն. այն օրէն մինչեւ գարնանամուտ եւ տմառնամուտ՝ արեւելքի եւ արեւմուտքի կէտերն երթալով դէպ ի հիւսիս կը դաւնան. որչափ այսպէս ըլլայ՝ այնչափ աւելի շուտ կը ծագի արեւն, եւ այնչափ ալ ուշ կը մտնէ. Որով օրերը կ'երկնան, զիշերները կը կարենան:

Արեւադարձէն սկսեալ արեւելքի եւ արեւմուտքի կէտերն մեղմիւ իրարու կը մօտենան. ուշ կ'ելլէ արեւն եւ շուտ կը մտնէ. Օրերը կը կարճն, զիշերները կ'երկարին.

62. ՓԱ. Աստղերուն օրական շարժումն ի՞նչպէս կ'երեւի Երկրիս զանազան տեղերին. — Երկրիս թաւալական շրջաննին պատճառու Արեւուն զանազան զիրքն տեսանք բեւեռներէ մինչեւ Հասարակած. հիմայ քանի մը բառ ալ ըսկնք աստեղաց նկատմամբ, Դիտած ես անշուշտ՝ որ Երկնքին այդ լուսաւորքն իրարու զուգահեռական աղեղներ կը գծին հորիզոնին վրայ հա-

ւասարաչափ ծռելով։ Այլ չկարծես թէ այդ հակումն նոյնպէս երեւի Երկրիս ամեն կողմէն։ վասն զի զխողին լայնութեան աստիճանին համեմատ կը փոխուի։ Դիտես թէ Սրբւն միւս աստղերուն նման աստղ մ'է, թէպէս և զեռ ցոյց չտուի Քեզ։ եթէ Երկրիս տարեկան շրջանն պատճառ չըլլար՝ Սրբւն նոյն երեւոյթքն ցոյց պիտի տար մեղ։ Բայց այդ զանազանութիւն միայն յայսմ է՝ որ Սրբւն ամեն օր ելած և մտած տեղը կը փոխէ հորիզոնին վրայ, մինչզեռ՝ թէպէտեւ աստղերն ալ իրենց մտած և ելած մամը կը փոխեն, այլ հորիզոնին վրայ ելած և մտած տեղերնին միշտ անփափոխ կը պահեն։



Զեւ 9

63. Սակայն ինչպէս որ Սրեգակն երբ հիւսիսային զուգանեռականներու վրայ է շատ աւելի կանուխ կ'ելէ քան երբ հարաւային զուգանեռականներու վրայ է, այսպէս ալ երկնքի նոյն միջօրէականին վրայ գտնուող աստղերէն անոնք որ Երկրագունդին հիւսիսային մասին վրայ են՝ առաջ կը տեսնուին հորիզոնին վրայ, իսկ անոնք որ հարաւային երկրագունդին վրայ են՝ վերջը կ'երեւին։ Զեւ թ պատկերն շատ լաւ ցոյց կուտայ զայդ։ տեսնենք։

Երկիրո՛ ինչպէս կը տեսնուի՝ շրջապատեալ է մեր պատ-

կերին մէջ երկնքէնո Դու, Սիրելի, կանգնած ես Դ կէտին վը-  
րայ, որ հիւսիսային բեւեռէն եւ Հասարակածէն զրեթէ հաւա-  
սարապէս հեռու է. Գ Քու գաղաթնակէտդ է, յայտնի է հո-  
րիզոնդ, և Երկրիս առանցքին ուղղութիւնն, որուն վրայ կը  
դառնայ, բեւեռէ զէպ ի բնւեռ ձգուած ներքին աղեղնաձեւն՝  
երկնային միջօրէական մ'է, որ Քու զիսուդ վրայէն կ'անցնի.  
այդ միջօրէականին վրայ ենթաղրենք թէ ա բ գ դ ե զ է ը  
աստղերն գտնուին: Երկիրս իր շրջանն կատարելով Դու որ  
հիւսիսային կիսադնտին Դ կէտին վրայ ես՝ Երկրագնտին հետ  
կը շրջիս նետին ուղղութեամբն: Աստղերէն ոմանք Քու հո-  
րիզոնիդ վրայ են, իսկ ոմանք վարու Ռւսաի որպէս զի Քու հո-  
րիզոնէդ վար եղող աստղերն կարող ըլլաս տեսնել՝ պէտք է որ  
Քու զուգահեռականիդ միւս ծայրն համնիս: Երկրիս թա-  
ւալմամբն եկար Դու հորիզոնին վրայի Դ' կէտն, այլ եւս  
Քու հորիզոնդ Քեզի գաղաթնակէտ եղած է, եւ առաջին գա-  
գաթնակէտդ Գ Ս հիմայ հորիզոնդ է. որով զ դ ե զ աստղերն  
որ անտեսանելի էին Քեզ՝ հիմայ տեսանելի են: Իսկ եւ ը  
միշտ անտեսանելի կը մնան. վասն զի՝ մեր կիսակունուն միայն  
ցերեկներն երկնից այդ երեսն կը տեսնէ. եւ հակառակէն՝ հա-  
րաւայինք ալ մեր զիշերուան երկինքն միայն ցերեկներն ունին:  
Աստղերուն ելլայն ու մտնալն՝ Երկրիս շարժման արագու-  
թեամբն կը չափուի, որ 15 աստիճան է ժամուան մը մէջ. (360° : 24 ժամ = 15° = 1 ժամ):

Դիտենք որ աստղերն անշարժ են եւ Երկիրս է շարժողն:  
— Սյազափն ըմբռնելէ յետոյ, արդ զիւրաւ կրնաս քննել պատ-  
կերս եւ տեսնել՝ որ ա աստղն միշտ տեսանելի է Քեզ եւ բո-  
լորակ պասկ մը կը գծէ միշտ զիսուդ վրայ, սակայն առանց  
գաղաթնակէտիդ մօտենալու, իր զուգահեռականին ուղղու-  
թեամբ. նոյնպէս է բ աստղն. միայն թէ այս՝ նոյնչափ երա-  
գութեամբ շրջանն ընելով՝ կ'անցնի գաղաթնակէտէդ եւ ձախ  
կողմդ ունի իր բարձրաղիտակն. գ աստղն հորիզոնիդ վրայ ըլ-  
լալով տեսնուելու համար ժամանակ պէտք է, իր զուգահեռա-  
կանն Քու հորիզոնիդ վրայ է, որով գաղաթնակէտէդ շատ վար  
է իր բարձրաղէտն: Սյազէս դ եւ է աստղերն աւելի ուշ կ'ել-  
լեն Քեզի համար եւ հորիզոնիդ վրայ շատ չեն բարձրանար.  
զ ամենէն վերջինն է. բայց այս ամենն ալ մի եւ նոյն վայրկե-  
նին իրենց բարձրաղէտն կը համնին. վասն զի նոյն երկնային  
միջօրէականին վրայ են ամենքն ալ:

64. Այսչափն ըսելէն վերջը՝ նոյն պատկերին վրայ տեղեր-նիս փոխելով և հորիզոննիս գծելով՝ կրնանք հասկնալ թէ ո՞ր աստղերն կրնան միշտ անսանելի մնալ մեզ և որո՞նք ոչ այն-պէս։ Մենք որ հիւսիսային կիսագնտին բարեխառն գօտուոյն վրայ ենք՝ բեւեռային աստղին (Փոքր արջի կամ Փոքր սայի-ա աստղ) մերձաւոր Մեծ արջ կամ սայլ համաստեղութիւնն միշտ մեր զլխուն վրայ կը տեսնենք, ինչպէս է մեր օրինակին մէջ ա աստղն։ Ասոնք բեւեռածիր կը կոչուին։ անոր շուրջը դառնալնուն համար։

(Շարայարելի)

---

## ԵՐԿԱՅՆԱԿԵՑՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

(Շարունակութիւն տես թիւ 19)

Գ.

Այս խնդրոյս մէջ զարմանալի երեւոյթներէն մին սա է որ դրեթէ ամեն տեղ իգական սեռը կը զերազանցէ երկայնակե-ցութեամբ քան արականը։

Միացեալ նահանգաց 1890 ի մարդահամարին մէջ հասկրց-ուեցաւ որ հարիւրը անցած 3981 անձերու 2588ը կին և 1393ը այր էին։ Ֆրանսայի մէջ 10ին եօթը կին ու երեքը ալր. Սկզ-տիոյ մէջ, 1895ին, 21ին 16ը կին և 5ը այր էին։ Լոնտրայի մէջ մի և նոյն համեմատութիւն։

Հստ Առողջապահական Տարեգրուքեանց, մինչեւ եօթա-նատներորդ տարին արական սեռը աւելի ենթաղրեալ է մահ-ուան դէպքերուն։ իսկ այն տարիքէն վերջը կինն աւելի զըժ-ուարաւ կը զիմաղրէ քայլայման։ Նիւ-Եօրքի մէջ 90 տարե-կան մնոնող 111 անձանց 77ը կին և 34ը այր էին։ Լոնտրայի 1191 ութանամեաններուն 646ը կին, իսկ 545ը այր էին։ Նման-օրինակ եղելութիւնք հաստատուած են ուրիշ երկրաց մէջ եւու-

ինչ բանի կրնայ վերագրուիլ կանացի արարածին այս ա-սաւելութիւնը։ Ինչպէս որ արական ծնունդն զրեթէ ամենու-

բեք գերազանց է, կը թուի թէ բնութիւնը սոյն պակասը կը լրացնէ իզական սեռին երկայնակեցութիւն չնորհելով։ Այս վերացական եւ կարի խորհրդաւոր միևնութեան քով պէտք չէ նաեւ ուշադրութենէ վրիպեցնել կնոջական զբաղմանց տեսակը։ Բազմաթիւ դէպքերու մէջ նա շատ աւելի նուազ կ'ենթարկէ վտանգի իւր կեանքը քան էրիկ մարդը։ Հեռի է նա մահառիթ զբաղմունքներէն, ինչպիսի են զինուորական ծառայութիւնն եւ հանքերու մէջ աշխատութիւնը։ Բաց աստի կինը շատ աւելի քիչ անգամ զո՞ն է ալքոհոլի կամ արթեցութեան, որ, ինչպէս ամեն մարդ զիտէ, առանձինն ծանրակշութիւն ունի երկու սեռերու համեմատեալ մահացութեանը։

Բոլոր այս պատճառները անտարակոյս նպաստաւոր ազդեցութիւն մը կը գործն կնոջ երկայնակեցութեան վրայ, 16 տարիքէն վերջը, Բայց ի՞նչպէս պէտք է մեկնել նոյն տարիքէն առաջ ալ կենսականութեան մասին իրեն ունեցած առաւելութիւնը, ան ատեն զօնէ կեանքի հաւանականութիւնները երկու սեռերու համար մի եւ նոյն ըլլալու էին։

Եթէ հաւատ ընծայենք անզղիացի զիտնական Հօթ Շուլինկի, մի եւ նոյն օրը ծնած մանչ ու աղջիկ երկու տղոց միջեւ ահաւասիկ համեմատութիւնը. փոքրիկ մանչը տարի մըն ալ աւելի ապրելու համար ունի 17 հաւանականութիւն կինաց, եւ մահուան համար՝ մէկ միայն. մինչդեռ աղջիկը 21 ունի ապրելու համար։ 15 տարիքէն մինչեւ 19, այսինքն այն հասակին մէջ երբ իւրաքանչիւրին գործածած արուեստն ու զբաղմունքը դեռ մեծ դեր մը չեն կատարեր, երիտասարդն՝ մահուան մէկ պատահականութիւն զէմ, ունի 269 հաւանականութիւն ապրելու, մինչդեռ օրիորդն ունի 277։ Այս տարիքէն վերջը ապրելու կարելիութիւնը զամ քան զգամ կ'աւելինայ կնոջ համար եւ 85 տարեկան բոլորովին հիանալի երեւոյթ մը կ'առնու։ Տօղթ. Հէկէրի յառաջ բերած հնդկական վերջին ազգահամարին համաձայն, 380 հարիւրամեայներու 247ը կին էր։ Եւ այս այնպիսի երկրի մը մէջ, ուր կանանց թիւը շատ աւելի քիչ է քան արանց։ Քանի կը մտածուի արական սեռին կենսականութեան ոտորին վիճակին վրայ, աւելի բացայացտ կը տեսնուի որ կանանց համար «տկար սեռ» առածը ամենեւին նշանակութիւն չունի։ Ընդհակառակն պէտք էր հաստատել, զիտական փորձերու յմնլով, որ կինն համեմատարար աւելի կենսական տարրներ ունի քան այրը, կինդանեաց մէջ իսկ մայրերն լաւ մնուցանե-

լով, էզ ծնունդներն աւելի բազմաթիւ կ'ըլլան։ Որչափ աւելի աղքատ է երկիրն, նոյնչափ աւելի կը ծնանին արուներ

Սյս օրէնքը ընդհանուր կ'երեւի։ Քանզի կը նշմարուի նաև բուսական կեանքի մէջ։

Դ.

Երբ հարիւրամեայ կամ խոր ծերութեան բառն արտասանուելու ըլլայ, անմիջապէս մեր մտքին մէջ կը ծնանի զառամութեան, խօթութեան, հազար տեսակ ախտերու եւ թերութիւններու, որոնք մասնաւորապէս կը վերագրուին ծերոց։ Բայց եթէ ի մօտուստ զննուելու ըլլայ անոնց կեանքը, շատ գոհունակութեամբ պիտի զարմացուի իրենց կազմ եւ պատրաստ մտաց՝ վառվառուն յիշողութեան, բազմաբեղուն իմացականութեան, վարմունքի քաղցրաբարոյութեան։ Եթէ այս առաքինութիւններն չեն գանուիր միանգամայն ծերերու վրայ, սակայն անոնցին միշտ զրկուած ալ չեն Մեզմէ՞՞վ ճանչցած չէ ութսընամեայներ՝ առոյգ եւ կորովի ինչպէս յիսուն տարեկան, բարի, հեղանովի, մարգասէր, ներողամիտ, քաջ խորհրդատու եւ եղբայրանէր։ Նա մանաւանդ հաստատուած բան մըն է որ ծերերը, 90ը անցնելէն վերջը, աւելի պնդակազմ կ'ըլլան։ Տկար կաղմութիւն ունեցողներն եւ մտաւորական ու ֆիզիկական քանի մը կարողութիւններն կորսնցնողներն, հասարակօրէնութաւնը չեն անցնիր Բնութիւնը գրեթէ ինքնին կը կատարէ վիճակահանութիւնը, եւ 90 տարիքէն վերջը կը պահէ միայն անոնք որ արտաքոյ կարգի բարեկազմ գործարանաւորութիւնն ունին Ծայրագոյն տարիքին համելէն վերջը, գրեթէ նոր կեանք մը կը սկսին, նման այն չքնաղ եւ հաղուալիւտ ծաւերուն որ աշնան երկրորդ անգամ կը ծաղկին։

Պլանտէն, Հալլէր եւ այլք կը հաստատեն որ 80ը անցած շատ ծերեր նոր նոր ակւայներ հանած են։ Տօգթ. Կրավ կը պատմէ որ Մէրի Հօրն 110 տարեկան նոր ակւայներ հանեց եւ իւր մազերն որ սպիտակ էին, նախկին սեւ գոյնը վերստացան։ Նոյնպէս ափկին Վաթէմօրթ ութսուն տարեկան հասակին աշքերուն տեսութիւնը դարձեալ գտաւ, որ տարիներէ ի վեր շատ տկարացած էր. եւ մինչեւ իւր մահը քաջատես շարունակեց, տյափնին մինչեւ 95րդ. տարին։

Բնական գորութիւններն նոյնպէս կընան լիովին շարունակել։

Պատմութիւնն առաստ օրինակներ կը մատակարարէ այն ծերունիներու՝ որոնք ի խոր ծերութեան, կը փայլէին կորովի լրջմտութեամբ եւ մտաւորական բոլոր կարողութիւններով։

Արքիմենէս 75 տարուան էր երբ հնարից իր արծարծուն հայելիներն. Եպիմինիդ Կրետացի իմաստակիցն, հարիւրամեայ, դեռ իր շարունակէր յապուշ կրթել իւր ժամանակակիցները խորիմաստ հանճարովը, թէոփրաստ, հարիւրը անցած, դեռ կ'ուսուցանէր նկարագիրներու զրայ իւր գերագոյն առածներն. Սողոն, Զհոտոն, Պիւթագոր, Դիոգենէս, ի յետին ծերութեան, երեւելի կ'ըլլալին իրենց մաքին կենդանութեամբ եւ թարմ ուժովը. եւ Դեմոկրիտ 95 տարեկան չէր զաղրած մարդկային յիմարութիւնը ծաղրելէ, հնչոյէս ըրած էր ծաղիկ հասակէն ի վեր. Պղատոն իւր գործերէն յատը 80 տարեկան յօրինեց, եւ կատոն 80ը անցած էր երբ սորմիցաւ յունարէն լեզուն։

Վերջին ժամանակներու մէջ, Հումագոթ, Շըլրէօլ եւ ուսուրիշ բազմաթիւ զիտնականներ 90 տարեկան դեռ կը զարմացընէին իրենց պաշտօնակիցները յիշողութեամբ եւ իմացականութեամբ որ ժամանակով աճիլ կը թուէր. Ամէն ոք զարմացմամբ կը զիտէ այն խորախորհուրդ, ներհուն եւ իմաստուն ծերունին, որ կը բազմի Քահանայապետներու Գահուն զրայ, եւ ոչ ումնք երկրորդ է ճոխ իմացականութեամբ, թեղմնաւոր լիշողութեամբ, եւ անխոնջ զործունէութեամբ։ Քամնի մը վարչական մարդիկ, ինչպէս Կյատութոն (Ճն. 1809) եւ Պիզմարք (Ճն. 1815), ոչ ինչ կորուսած են իրենց մտաւորական կարողութենէն՝ իրենց վարած քաղաքական ամենէն ալէկոծ կեանքին հակառակ։

Գաղղիական կաճառն եւս առոյգ երկայնակեացներու շատ նմոյներ ունի. Ասոնց պետն է Լրկուվէ, որ 90 տարեկան ըլլալով հանդերձ, կը շարունակէ սրամիտ հատորներ. Անոր քով Տամուր, Գիտութեանց Սկաղեմիայէն, 89 տարեկան, եւ դեռ կ'աշխատի զիտական զիւտերուն ի նպաստ։ Էնոթիթիւյին մէջ կը հաշուուին հիմա 1 իննուամեայ, 21 հատ 80ը անցածներ, եւ ասոնց թուոյն մէջ նաեւ Պունսէն, երեւելի քիմիագէտն Գերմանացի, եւ Վէրտի, դերահոչակ երգահանն իտալացի, եւլն., եւ 69 եօթանասնամեայներ։

Ցիշենք նաեւ գաղղիական զօրաբանակին երիցագոյնին որինակը, Տէլրէօլ անուն մէկը՝ Մազ զիւլէն, որ՝ 1856ին, 120 տարեկան, բանակի յանձնախումբին ներկայացաւ զինուորագրուելու համար։ Հիմա անցնինք սւելի ընդհանուր տեսութեանց։

(Եարայարելի)

Գ. Վ. Թ.

## ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

Ը Ս Տ Ւ Ս Ի Ա Ն Ա Ֆ Ի Տ Ա Յ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԵՒ ԱՐԳԵԼՄԱՆ  
 ԵՒ ՊԱՐԳԵԼԱՍՈՒՈՒԹԵԱՆ ԸՆԴ ՄԷՋ ԿԵՐԴԱՆԵԱԾ  
 ԵՒ ՀՐԻՏԱԿԱՑ ԵՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ

---

ԳԼՈՒԽ Ա.

ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ

ԵՒ

ՆՈՐԻՆ ԳՈՐԾՈՑ ՎՐԱՅ

---

ՀԱՏԱԾ Բ. — ԽՆԱՄԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՑ ՎՐԱՅ

(Շարունակութիւն տես թիւ 20)

Յօդ. 24. — Խնամակալն կրնայ վաճառել պայմանաժաման  
 կրտսերոյն ինչքը, միայն թէ պայմանաժաման չափազանց չըլլայ,  
 եւ գնողն կարող ըլլայ վճարել, եւ յապազման կամ զլացման  
 վտանգ չըլլայ ի ժամանակի վճարման։

Յօդ. 25. — Խնամակալն ընտրեալ ի հօրէ կրնայ վաճառել  
 կրտսերոյն՝ իւր ինչքը, եւ գնել ի հաշիւ իւր անոր ինչքը, միայն  
 թէ գործողութեան մէջ իրական օգուտ մը ըլլայ կրտսերոյն։

Օգուտն տեղի ունի, ի դիպուածի անշարժ դնչից կրիսա-  
 պատկութեամբ գնոյն, եթէ խնամակալն գնէ, կիսով գնոյն, ե-  
 թէ վաճառէ կրտսերոյն։

Ի դիպուածի շարժականաց, օգուտն տեղի ունի կիսով ա-  
 ռաւել քան զգենն, եթէ խնամակալն գնէ, եւ երրորդ մասամբ  
 նուազ քան զգինն, եթէ վաճառէ կրտսերոյն։

Դպտաւորէն անուանեալ խնամակալն չկրնար գնել ինչ ի

կրտսերոյն, եւ ոչ իսկ վաճառել ինչ անոր իւր սեփական ինչքն:

Յօդ. 26. — Խնամակալն չկրնար գործածել կրտսերոյն ինչքը իւր պարտուց հատուցման համար, եւ ոչ իսկ փոխ տալ անոր կամ փոխ առնուլ անկէ: Զիրնար եւս եւ տոլ իւր ինչքը յիրաշխառորութիւն ի չնորհս կրտսերոյն, եւ ոչ իսկ կրնայ յերաշխառորութիւն տոնուլ ի չնորհս իւր՝ կրտսերոյն ինչքը, սակայն կրնայ տոլ զանոնք յերաշխառորութիւն պարտուց իրիք կրտսերոյն կամ հանգուցելոյն եւ իւր իսկ պահանջանաց, նոյն պէս նաև կրնայ բնդունել պրուական ինչ կամ երաշխառոր կրտսերոյն կամ հանգուցելոյն պահանջը տպահովվնելու համար:

Յօդ. 27. — Խնամակալն կրնայ կարգել զայլ ոք ի փախանորդ, որպէս զի բնէ, ինչպէս ինքն, ամենայն ինչ նկատմամբ բնչից կրտսերոյն:

Ման ինամակալի կամ կրտսերոյն իր վերջացնէ յանձնութարութիւնը (խնամակալութեան պաշտօնը):

Յօդ. 28. — Խնամակալն չկրնար ազատել հանգուցելոյն պարտատէրը, եւ ոչ իսկ թողուլ անոր բոլորն կամ մասն ինչ պարտուց, եւ ոչ պայմանաժամ չնորհել անոր, եթէ պարտքն իրմէ զաշնազրեալ չըլլայ:

Եթէ դոչնազրութիւնն նոյն իսկ խնամակալէ եղած ըլլայ, կրնայ անիկայ՝ բնդ պատասխանատուութեամբ իւրով, թողուլ կամ պայմանաժամ չնորհել պարտատեառն, կամ նաև ազտաել զանիկայ:

Յօդ. 29. — Խնամակալն չկրնար իրաւախոն ըլլալ հանգուցելոյն կամ կրտսերոյն պահանջանաց համար, որ յեղեալ ըլլայ վկայութեան վրայ, եւ զոր ուրանայ պարտատէրն: Զիրնար իրաւախոն ըլլալ կորստեամբ, եթէ պահանջն ապրացուցեալ ըլլայ արժանահաւաա վկայներէն, կամ ճանչցուած ըլլայ պարտատէրէն, կամ յառաջ զալ ի վճռոյ: Եթէ հանգուցելոյն կամ կրտսերն յայտնի կամ վճռով ծանուցեալ պարտք մը ունի, խնամակալն կրնայ իրստախոն ըլլալ ճիշդ գումորոյ հիման վրայ:

Յօդ. 30. — Ոչինչ է յայտարարութիւնն խնամակալի ի ճանաչումն պարտուց եւ իրի կամ հրիտակի իրիք ծանրաբեռնութեամբ հանգուցելոյն:

Յօդ. 31. — Եթէ մին ի ժառանդաց պարտք մը ճանչնայ ի ծանրաբեռնութիւնն հանգուցելոյն, ասկէ արդիւնք ինչ յառաջ զգար, եթէ ոչ նկատմամբ անձին նորին, ինքն միայն կը բեռ-

Նաւորի մասամբ ճանչցած պարտուց ըստ համեմատութեան իրեն ինկած ժառանգական բաժնին:

Եթէ ճանչնայ հրիտակ մը որ ժառանգութեան երրորդ մասին պատասխանէ, ինքն միայն կը պարտաւորի ըստ երրորդ մասին՝ իրեն ժառանգական բաժնէն:

Յօդ. 32. — Պէտք է որ խնամակալն բանաւորապէս վարուի կրտսերոյն ապրուստի ծախուց նկատմամբ, առանց ազակութեան եւ առանց շառայրութեան:

Եթէ կրտսերոյն ապրուստին համար գատաւորէն կարգեալ գումարն անբաւտկան ըլլայ, խնամակալն կրնայ լրացնել:

Յօդ. 33. — Երրորդ կրտսերն ապրուստի միջոց չունենայ, կամ ունեցած միջոցն անտրամադրելի ըլլալով խնամակալն իւր սեփական զրամով անոր ինսամք տարած ըլլայ, իրեն ծախուց հատուցումը չկրնար պահնջել, եթէ կանխաւ ծանուցած չըլլայ վկայից առջեւ որ այդ ծախքը կ'ընէ իրեն հատուցուելու զիտաւորութեամբ: Յայսմղիպուածի իրաւունք կը ստանայ ընդդէմ կրտսերոյն, միայն թէ ապրուստէ զուրկ կրտսերոյ մը պարտապան ազգական չըլլայ:

Յօդ. 34. — Եթէ խնամակալն հանգուցելոյն վերաբերեալ պարտք մը վճարէ առանց հիմնեալ ըլլալու՝ խնդրողէն ցոյց տրուած անձանց վկայութեան վրայ եւ առանց վճռով ապացուցուելու, կամ առանց ճանչցուելու ի ժառանգաց, ինքն անձամբ պատասխանատու է վճարման, եթէ չունենայ նոյն ինքն ապացոյց ինչ այնր պարտուց, եւ եթէ ժառանգք երդնուն անոր ծանօթութիւն չունենալուն:

Յօդ. 35. — Եթէ խնամակալն կարօտ ըլլայ, պէտք է որ անոր՝ գործոյն համար թոշակ մը վճարուի, որ հաւասարի սովորական թոշակի, ապա թէ ոչ պէտք չէ ամենեւին անոր թոշակ տալ:

Յօդ. 36. — Կրտսերքն երբոր չափահաս ըլլան, կրնան պահնջել խնամակալէն իւր մատակարարութեան համարը: Նոյն իսկ կրտսերքն կը հատուցանին համարատուութեան դատաստանական ծախքը:

Ինամամակալն չկրնար հարկագրուիլ իւր մատակարարութեան ժամանակ և դանձ ծախուց մանրամատն հաշիւը տալու: Իրեն խոստվանութիւնն՝ երգմամբ հաստատեալ, բաւական է, եթէ նորին պատիւն չէ կասկածելի: Ի ներհակ զիպուածի կը պարտաւորի մանրամասն հաշիւ տալ: — Այս նպատակաւ դատա-

ւորն կրնայ երկիցս եւ երիցս յատեան կոչել զանիկայ, սպառ-  
նալ անոր, բայց չկրնար բանտարկել, թէպէտեւ յամառի զյա-  
նալ մանրամասն հացիւ տալու.

Երդումն նորին բաւական է մինչ գործքն յայտ յանդիման  
սուտ չհամեն իւր բնթացից նկատմամբ ըրած խոստովանու-  
թիւնները, որոնք խնամակալի օրինական պարտուց մէջ կը պա-  
րունակուին:

Յօդ. 37. — Եթէ ինամակալն մեռնի առանց ցոյց տալու  
որքին, ինչք, ժառանգութիւնն նորին չէ պատասխանաառու:

Ի հակառակ զիայուածի, իրաւունք ունի որքն, չափահան  
ըլլալէն յետոյ, պահանջիկ իւր ինչքը, եթէ կեցած են ի բնական  
տեսակի, կամ հասուցանել տալ արժողութիւնը ի ժառանգու-  
թենէ ինամակալին, եթէ սպառած են:

Յօդ. 38. — Երդումն խնամակալի բաւական է այն ամէն  
բանի համար, որ խնամակալին օրինական պարտուց պատկան-  
եալ գործոց չվերաբերիր: Կը պարտաւորի վկայներով տպացու-  
ցանել իւր հաստատութիւնները:

Յօդ. 39. — Երդումն խնամակալին չէ բաւական այն տմէն  
բանի համար, որ խնամակալին օրինական պարտուց պատկան-  
եալ գործոց չվերաբերիր: Կը պարտաւորի վկայներով տպացու-  
ցանել իւր հաստատութիւնները:

Յօդ. 40. — Հաստատութիւնն ինամակալի մերժեալ է,  
երբոր գործք սուտ հանեն զայն յայտնապէս:

Յօդ. 41. — Հաստատութիւնն ինամակալի ընդունելի է  
այն ամէն բանի համար, որ կը պատկանի կրտսերոյն կամ համ-  
գուցելոյն պատճառու եղած ծախուց բաց ի քանի մի զիայուա-  
ծոց, որոնց մէջ կը թուին:

Եթէ ինամակալն անցէ որ համգուցելոյն մէկ պարտքը վը-  
ճարած ըլլայ առանց վճռոյ կամ զայն վճարած ըլլայ իւր սե-  
փական զրամովն. — կամ թէ կրտսերն գործածած ըլլայ, իւր  
տղայութեան ժամանակ, օտարի. ինչքը, եւ թէ ինամակալն  
տիրոջ վեար հասուցած ըլլայ իւր կամ որքին զրամովն. —  
կամ թէ ինքն ծախոր բրած ըլլայ մէկ որոշ անձի մը ապրու-  
տին համար, որուն հետ կրտսերն չկրնար ամուսնանա. — կամ  
թէ երկրագործութեան անցարմար ժամանակ կրտսերոյն երկիր-  
ներուն տու բայց վճարած ըլլայ. — կամ թէ կրտսերն, վաճա-  
ռականութիւն բնելու հրաման տած ըլլալով, պարտք բրած  
ըլլայ եւ ինքն այդ պարտքը վճարած ըլլայ. — կամ թէ կը բա-  
րտսերն ամրւանացած ըլլայ մէկ որոշ եւ անկեալ կնկան մը հետ,

եւ ինքն ուսիմական դրամովն օժիտը տուած ըլլայ կնկան : — կամ թէ ինքն վաճառականութիւնն ըրած ըլլայ կրտսերոյն դրամովն եւ վաստակ րրած ըլլալով , նոյն վաստակին մէկ մասը պահանջէ պատրուակաւ զովոզութեան ընկերի :

Այս ամեն զիստուածոց մէջ , եթէ կրտսերն չափանաս ըլլալով հաւեաւակի ինամակալինն ըստածներուն , ստ ինքն պատառիստուու . է իւր գործոց , միայն թէ վիայներով չապացուցանէ իւր պահանջները :

Յօդ. 42. — Խնամակախն պէտք չէ որ յանձնէ ինչքը կըրտսերոյն եւ կրտսերունեւոյն , թէպէտեւ չափանաս ըլլան , մինչեւ որ զիրենք չփորձէ ճանչնալու համար անոնց փորձառութիւնը ի մատակարարութեան եւ ի բարի տատագրութեան ընչից :

Եթէ յայանուի որ անոնք ընդունակ են նոյն ինչքը մատակարարելու . եւ բանոս որոշգէս անոնց վրայօք արամազրելու , յանձնէ անոնց , առող թէ ոչ շատնմնէ :

Յօդ. 43. — Եթէ չափանուու եղած կրտսերն բանաւոր է , իւր գործողութիւններն իրենց կատարելով արդիւնքը յառաջ կը բիրեն , եւ նոյն ինքն է պատասխանտառու հետեւութեանց : Հայրն կամ ինամական չեն կրնար պնդել որ անիկայ արգելման (¹) զիհակի մէջ ըլլայ , մինչ զատաւորն իրականապէս արգելքը չէ զնած :

Յօդ. 44. — Եթէ չափանաս եղած կրտսերն բանաւոր չէ , ինչքն իրեն չպիտի յանձնուին տիսց քսաներորդ հինգերորդ տարին չըրացուցած , ի բաց առեալ զզիսուածն , յորում ազացուցուի նորին ընդունակութիւնն ի բարի մատակարարութիւն եւ ի բարի արամազրութիւն տիս տարիքէն առաջ :

Յօդ. 45. — Խնամակախն՝ եթէ յանձնէ ինչքը չափանաս կրտսերոյն , մինչգեռ յոտի մատակարար մըն է անիկայ , սոյնը զիստանալով , յանձնեալ ընչից համար պատասխանտառու է :

Նոյնը պէտք է ըսել ի զիստուածի , յորում յանձնուին ինչք այնպիսի կրտսերոյն՝ որ չափանաս ըլլալէն առաջ ճանչցուած է յոտի մատակարարութեամբ , եւ որ յարբունս հասած է առանց նշան տալու ընդունակութեան :

Յօդ. 46. — Եթէ չափանաս ըլլալէն առաջ յայտնուի բնդունակութիւնն ի բարի մատակարարութիւն , ինամակախն պատասխանատու չէ կրտսերոյն յանձնեալ ընչից նկատմամբ , եթէ նոյն ինչք կորսուին անոր ձեռքը :

(¹) Interdiction.

**Յօդ. 47.** — Եթէ չափահաս եղած կրտսերն պնդէ որ ընդունակ է ի բարի մատակարարութիւն, եւ խնամակալոյն ուրանայ սոյն ընդունակութիւնը, չկրնար բռնաբարել նոյն խնամական ինչքը կրտսերոյն յանձնելու, եթէ ոչ յետ ապացուցման ընդունակութեան նորին վճռով գատաւորի:

Եթէ յետ վճռովական ապացուցման ընդունակութեան կրտսերոյն, եւ յետ պաշտօնական ազգարարութեան, խնամական զլանայ յանձնել կրտսերոյն իւր ինչքը, ոոյնը հնորաւոր ըլլալով, նոյն խնամական պատահանատու է կրտսերան ընչց ի ձեռու իւր, յետ պաշտօնական ազգարարութեան :

(Շարայարելի)

## ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾԱՑԻՆ

(Շարունակութիւն տես թիւ 18)

**ՄԱՍԱՆ** Ա. — Վասուածային Յայտնութիւնն կարելի է

Յայտնութիւնն իւր մտաւորասպէս բազադրեալ գոյացութիւն մը նկատելով՝ կրտսենենք որ անոր հարկաւոր են էտկանապէս 1. ծմարտութիւններ, որք նիւթական եւ կրաւորական մասն կը կացուցանեն 2. ցուցակութիւնն յԱստուծոյ ի կիրարկեալ, որ է ներգործական եւ ձեւական մտս նորին . ուստի եւ այս երկուքն մին կամ միւսն անհնար կամ հակասական որ ցուցուելու ըլլայ յոսոխաց՝ անշուշտ Յայտնութիւնն ալ անկարելի պիտի կարենայ քարոզուիլ. ասոր հակառակ եթէ ոչ մին եւ ոչ միւսն անկարելի ըլլայ եւ այնպէս ալ ապացուցուի՝ հակառակորդք պիտի պարտաւորուին տեղի տալու ճշմարտութեանն Ասոր համար է որ մասնաւորապէս Բանապաշտից ալ զյայտնութիւնն ժխտելու նախորդ պատճառն ջնջելու զիտումք այսպէս կը պատճառաբանենք . Յայտնութիւնն անկարելի կրնայ ըլլալ կամ որովհետեւ յայտնուելիք ճշմարտութիւն չկայ կամ եթէ կայ՝ չկրնար Աստուծէմէ մարդկան յայտնուիլ. իսկ արդ ուխալ են երկուքն ալ. ուրեմն անկարելի չէ յայտնութիւնն Բացայայտ է մեծագոյնն, կ'ապացուցանեմք զփոքրագոյնն եր-

կու զանազան տռաջարկութիւններով, որոնցմէ առաջինն այսպէս կրնայ դրուիլ.

Մարդուս բնական խելքով հասկցած եւ հասկնալիք ճշշմարտութիւններին զատ՝ պէտք է ընդունիլ ուրիշ ճշմարտութիւններ ալ որք մտաց բնական լուսոյն պարագծեն գերազանցորին վեր գտնուին:

Ապացուցներս երկուքի կը բաժնեմ, ի յաջորդ եւ ի հետեւորդ պատճառաց.

10. Մարդուս խելքն սահմանեալ է, ուրեմն ըսկու է որ կրնան անկէ վեր ճշմարտութիւններ գտնուիլ եւ պէտք է ալ որ գտնուին:

Ապացուցանեմք զնախորդն. ա) Մարդու ըլլալով արարած է ի ժամանակի մէկ տեսակի եւ սեփի տակ հաստատեալ եւ ետեւարար սահմանեալ էութեամբ. արդ սահմանեալ էակ մը չըկրնար անսահման կարողութիւն ունենալ, ուրեմն մարդուս միտքն ալ սահմանեալ է:

Բ) Մարդկային մտաց հասկցողական ընթացքն կը ցուցունէ նախ որ նա ըստ ինքնեան առանց առարկայի չկարենալով գործել եւ ներկայ չունենալով յինքնեան այսպիսի առարկաներ պէտք ունի հասկցողական տեսակներու (Species intelligibiles) որք ի զգայութենէ կը մատակարարուին եւ որոնցմով միտքն հասկցող ի կարողութեան (in potentio) կ'ըլլայ հասկցող ի ներգործութեան (in actu) եւ այսպէս կ'որոշուի եւ կը սահմանուի հասկնալու այս ինչ կամ այն ինչ առարկան. երկրորդ սոյն այս հասկցողական տեսակներն սահմանեալ են եւ իրենք. արդ այն կարողութիւնն որ ուրիշ սահմանեալ իրերէ կը սահմանուի եւ կը ներգործուի իւր գործողութեան մէջ, սահմանեալ ըլլալու է յայտնապէս, ուրեմն մարդուս միտքն սահմանեալ է:

Գ) Սահմանեալ է նոյն ինքն մտաց գործողութիւնն, որ կամաց կամաց կ'ընզարձակի առարկայից յաջորդաբար ներկայանալովն եւ յանսահմանս չկրնար ծաւալիլ, որովհետեւ նախ ի ներգործութեան անսահման թուով առարկաներ չեն գտնուիր եւ չեն կրնար ալ ըլլալ, եւ երկրորդ նոյն իսկ բնական կարգին մէջ ամեն առարկայ իրեն չկրնար ներկայանալ եւ եմէ ներկայանալու ալ որ ըլլայ միշտ սահմանեալ է, ուստի մտաց գործողուի իւնն սահմանեալ է, արդ գործելուն կը հետեւի փոխա-

դարձաբար ըլլալն, ուրեմն մտաց գործելն սահմանեալ ըլլալով ինքն ալ սահմանեալ ըլլալու է։ Այս ապացոյցիս զէմ կրնաց ըսել մէկ մը թէ ասով մարգուս միտքն արտաքուստ միտյն սահմանեալ ըսելու է, ըստ որում ամեն առարկայ իրեն չկրնար ներկայանալ եւ հետեւաբար եթէ ներկայանար, միտքն զայնո պիտի ըմբռներ եւ այսպէս ամեն կողմանէ անսահման պիտի ըլլար ինչպէս որ է այժմ ըստ ինքեան ի ներքուսա . Պատասխանն զիւրին է, նախ որ այս ապացոյց առաջինէն բաժանեալ մտածելու չէ, հասպա անոր հետ միացնելով մին միւսով ամբողջացնելու է։ Երկրորդ ամեն առարկայ՝ մարդկային մտաց ոչ միայն ֆիզիքական գրութեամբ անմտաշելի ըլլալուն համար չկրնար ներկանալ, այս նաեւ միծաւ մաստիր բնազանցականօրէն աներարկի է այս Յալանի պիտի ըլլայ ըսածնիս հետեւեալ ապացոյցին։

դ) Ամեն կարողութիւն ունի իր ձեւական առարկան, որով ուրիշներէն կը զանազանուի եւ կը ձեւակերպուի (informatur) իբր այս կամ այն որոշեալ կարողութիւն եւ ասոր ընդգարձակ կամ սեղմեալ ըլլալուն համաձայն կարողութիւնն ընդգարձակ կամ սեղմեալ առարկայ ունի։ Առդ այս ձեւն յայտնապէս ըլլալով մասնական կարողութեան մը ձեւ, չկրնար նոյն ինքն իրին (որուն կարողութեան ձեւն է) զոյացական ձեւէն գերազանցագոյն ըլլալ, իսկ արդ մարդուս զոյացական ձեւն ըլլալով ստեղծեալ՝ սահմանեալ է, ուստի եւ մտաց ձեւական առարկայն ալ սահմանեալ ըլլալու է, բայց բախնք որ ասոր համաձայն ըլլալու է եւ առարկայ մտաց, հետեւաբար բնազանցականօրէն իսկ անկարելի է որ միտքն կարենայ անսահման առարկաներ ունենալ։ Ուրեմն միտքն սահմանեալ է ըստ եռորեան, ըստ գործողութեան եւ ըստ առարկայի. արդ սահմանեալ չէր կրնար ըսուիլ եւ ըլլալ եթէ ամեն ճշմարտութիւններն հասկնար, ուստի եւ անոր բնական պարագծէն վեր ճշմարտութիւններ ընդունելու է։ Եւ ի հաստատազոյն ապացոյց այս հետեւորդիս կը յաւելումք .

ա) Հակասական է՝ զիր մը ուրիշներու նկատմամբ եւ անոնցմէ սահմանեալ անուանել երբ ինքն զայնս յինքեան բովանդակելով կը սահմանէ, հակասական է ուրեմն նաեւ միտքն ըստ էութեան ըստ գործողութեան եւ ըստ առարկային սահմանեալ անուանել եւ միանգամայն ըսելն որ ամեն ճշմարտութիւն բացարձակապէս կրնայ հասկնալ, զի եթէ սահմանեալ է,

իր եզրն եւ չափն ունի եւ այս եզրն իր առարկաներէն կ'ունենայ, որք եզրականապիս (terminative) ճշմարտութիւններ են, ուրինին եթէ չգտնուէին մտաց պարագծէն վեր ուրիշ ճշմարտութիւններ, այս եզրն չպիտի ունենայինք, որով մէկ կողմանէ իր էութեան, գործողութեան եւ թէ ձեւալիան թէ նիւրական առարկային պահանջմանը սահման մը պէտք էր ունենալ եւ միւս կողմանէ չունենալով առարկայ մը յորմէ որոշուէր եւ պարիսականէր իր սահմանին մէջ, ինքն միանողամայն սահմաննեալ եւ անսահման պիտի ըլլար, որ հակառական է յայտնապէս:

Բ) Բայց ասկէ զատ բաւական է մտածել թէ ինչ է սահմանեալն. Առհմաննեալն կ'ենթագրէ այն որուն նկատմամբ սահմանեալ կ'ըսուի, ինչոյէս մէկու մը համար փոքր կամ կարճահասակ կամ երկրորդ ըսերն կ'ենթագրէ զմեծն, զբարձրահասակն, զառաջինն. արդ այն որուն նկատմամբ սահմանեալ կ'ըսուի իր մը, բնո կանօրէն գերազանցագոյն ըլլալու է քանի զատ, ապա միտքն սահմանեալ ըլլալով ճշմարտութեանց նկատմամբ, իրմէ վեր ճշմարտութիւններ կ'ենթագրէ. ուրեմն ապացուցեալ կը մնայ այսու նաև հետեւորդն թէ մտքին պարագծէն վեր կան ճշմարտութիւններ եւ պէտք է ընդունիլ զայնս:

2. Կայ Ասուուած՝ էակ անսահման եւ գերազանցագրէն բարձր ըստ սահմանայնի քանի զմարդն. կան ուրեմն մարդուս՝ խելքէն վեր ճշմարտութիւններ:

(Շարայարելի)

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՆԱԶԼԵԱՆ

## ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

Սշակական հետարրբելիք. — Ամերիկեան լրագրի մը համաձայն՝ Ալզենի բնակիչ մը նախապատմական ժամանակէ մնացած գերեզմանական հոգակոյու մը բանալով անցեալ տարի՝ մարդկային ըսկրոնուոյ մնացորդաց քով զանազան գործիներ եւ աման մը գտաւ լի լողուտի (ևզիպատացորեն) հատերով. ներկայ մշակութեան մէջ գործածուած կարմիր լազտահատերուն շատ

Նմանն Հողակոյտին վրայ շատ մը մնծամեծ ծառեր բռւսած ըլլարվ՝ յորս կազնի մ'ալ 1 մեղր 20 տրամագծաւ՝ հաւանական երեւցաւ չորս հարիւր տարիէ զէթ աւելի հին նկատել զայդ ։ Այդ հատերն փորձի համար տնկուեցան, յաջողեցաւ փորձն ։ վասն զի ընծիւղեցին ու ծիլ տուին, ցօղունն միջանտոտի էր, լի հասկերն, թէպէտ եւ մանրահատ քան այժմհան առլորականն, այլ համեզ:

Որով կը հետեւի թէ լաղուտն մինչեւ չորս հարիւր տարի գէթ իր սերմանական կենդանութիւնն կը պահէ, եթէ պատմուածն ստոյգ է։ Սլլ զիտելի կէտ մը կայ. ով կրնայ ապացոյց տալ թէ այդ հատերն չորս հարիւր տարեկան ըլլան կամ թէ չորս միայն. հնար է թէ կրծող կենդանի մը համբարտած բլայ այդ ամանին մէջ իր պարէնն ստորերկրեայ բնակարանին մէջ։ Ուստի աւելի մանրամասն քննութիւն պէտք է։

Մշական անդրադարձուրին. — Gazette des Campagnes մէջ կը կարդանք. Պ. Petit Գանդալի մշակութեան Ռւսուցիչն վարսակի վրայ հետաքրքրական փորձնը կատարելով հատերուն բուսական զօրութեան աստիճանն ցոյց կուտայ զիւրաւ, Զրալից ամանի մը մէջ ձգուած վարսակի, հատերուն ամենքը ջրին տակ չեն իջներ, երեսը մնացողները առանձինն սերմանելով եւ յատակ իջնողներն առանձինն, զիտած է որ վերջնաք առատ արդիւնք եւ զուարթ բուսականութիւն ունին, մինչ առաջնորդ կամ բնաւ չեն ծիիր կամ սնամէջ են ու տիկար Թրով կը հետեւցունէ թէ առ քառակուսի մեղր 200 հատ պէտք է. որոնց կշոն ըլլալով 7 կրտսէ 8' առ մէն մի կալաչափ 78 հազար կրամ պէտք է։

Մշակութեան մէջ շատ եւ շատ աւելի կը սերմանուի առանց կէտ արդիւնքն ատլու, պատճառն յայտնի է. վասն զի մնծ մասն թեթև հատիկներ են. Ենթազրելով թէ տեղ մը 3,700 հազար կալաչափ վարսակ սերմանուի՝ Պ. Petit ի ոճով մէն մի կալէն 66 լիտր սերմն կը խնայուի եւ քառորդ մը պտուղ ալ աւելի կը ժողվուի. որով հարիւր լիտր վարսակի զինն 8 ֆրանգ 65 զնելով տարեկան 200 միլիոն ֆրանդի աւելի արդիւնքն կ'ունինանք.

Ընդծովեայ զանձ մը. — Հողանտիոյ ափանց մօտ շահագիտական նոր փորձի հետամուտ են. Լիւդինի նաւաբեկութեան

միացորդքն կ'ուզեն հանել յատակէն. նպատակն արծաթսիրութիւնն է. վասն զի Ախալին գաղղիական հին նաև մ'է զոր արքայականք 1793 ին Անգլիացւոց յանձնեցին հասարակապետականաց ձևոքէն ազատելու համար. Այս մարտանաւն՝ որուն 32 սուսկարի թնգանօթներն նշանաւոր են՝ ծանր գանձով ճամբայ ելաւ դէպ ի Գուքսհաւէն : Հոկտեմբեր 9<sup>o</sup> կ'ըսէ ժամանակին Times լրագիրն՝ 1799 ին ճամբայ ելաւ նաւն տասը տակառաչափ ոսկւոյ եւ արծաթի գանձով . սակայն նաւարեկելով ընկըզմեցաւ: Բուն գանձուն քանակութիւնը ծանօթ չէ. վասն զի ուրիշ նաւ մ'ալ որ ճամբայ ելած էր դէպ ի նոյն տեղ՝ մաս մը կիսած էր նոյն գումարէն: Դարձեալ նաւային ընկերութեան մէջ պատահած 1837 ի հրզեն այդ ցուցահներն ջնջած ըլլալով. կատարեալ աւելիկութիւն անհնարին է: Զանազան հաշիւներ եղած են 71/2 միլիոնէ մինչեւ 121/2 միլիոն ֆրանք: Յայտնի է որ փորձեր եղան, Լինդինի նաւարեկած տեղը շատ խոր չըլլալով մինչեւ այսօր 71/2 միլիոն ֆրանք կրցին ձեռք բերել. բայց դէթ 5 միլիոն գետ կը մնայ: Այս երկուքուկէս միլիոն գանուածին մի մասն դարձու սկիզբը եղած է, մաս մ'ալ 1815 կամ 1820 ին Փուլիելմոս Ա.ի ատեն. սակայն ժամանակաւ մնացորդաց ընդուազումն զործը կը գժուարացունէր: 1830 ին բեկորքն ու մընացորդներն Հոլանտական կառավարութենէն պահանջուելով ընկերութիւններու յանձնուեցան: 1856 եւ 1860. թուերուն քանի մը փորձերով ոսկի եւ նաւուն զեկին զտան: 1894 նոր ընկերութիւն մը կազմուեցաւ առաջնոց հետ գործելու նպատակաւ: Տեղը ծանօթ է, որով բաւական տեղ սկսան աւազը հանել, անցեալ հոկտեմբերի մէջ գործերը գտղրեցան այլ մօտ օրերո պիտի սկսին: Հինգ թնգանօթ համուեցան ջրէն, հարիւրաւոր գնդակներ, մարդոյ ուկրոտի, բայց ոչ եւս ոսկի կամ արծաթ: Նախ աւագին մէջէն ազատելով նաւը՝ չորս կողմը կազնոյ ցիցերով պատանշեցին, կրկին աւազումէն պահելու համար: Առասուզակներն խոզովակներ ունին ձեռքերնին լայն տրամագծաւ, անցած աելիքնէն աւագն ու շաղակն կը վերնայ կը մաքրուի վերէն ջրին երեսէն զործով մեքենայից միջոցաւ:

Ի՞նչ պիտի ըլլայ արդիւնքը: այս յայտնի որ առ նուազն գէթ 5 միլիոն ֆրանք կայ դեռ. ոմանց հաշուով մինչեւ 25 միլիոն:

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ. Արեւու քերուն մակերեսն . — Ա-

բեգակնային գիտութեան ամենէն կնճռոտ խնդիրն համարուած է բծերուն ինչն. ըստ Wilsonի այդ նիշք խոռոշներ են . ըստ այլոց՝ բլրակներ։ Սյս կառկածն փարատեղու համար Ricco ետալացի աստղաբաշխն խնամով քննեց բազմաթիւ արեգական լուսանկարներ՝ զորս նախ պատրաստած էր Բալերմոյի զիտարանին մէջ՝ 0,25 մեղր բացուածք ունեցող զիտակով, եւ ապա 0,33 աւելի զօրաւոր հեռագէտով, 1880 էն մինչեւ 1890։ Լուսանկարներուն ընդարձակութիւնն է 0 մ. 55 . բծերուն մանրամասնութիւնն քննելու համար բաւականք:

Արդիւնքն ցոյց կուտայ՝ զի եզերաց մօտ զտնուող բիծք շատ աւելի են թուով եւ չափով, համեմատութիւնն է՝ 73 Wilsonի կարծիքն հաստատող. 10 հակառակն, 20 կառկածելին

Սյնչափ կարեւորութիւն ունի այս խնդիր՝ զի փոյթ կը տրուի նորագոյն քննութեան եղանակներ գտնել՝ եւ ըստ այնմ չանալ լուծել այս կնճռու:

ԵՐԿՐՄ.ԲԱՆԱԿԱՆ. Վենուալի բոլբորումն. — Նոյեմբերի առջին քառորդէն ի վեր վեսուվ սկսած է գործել. եւ առաջին երեւոյթքն զարհուրելի են. Անդասնակ ծիոյ (Atrio del cavallo) կոչուած բաժակէն անհուն հրանիթ ժայթեց. այդ թերան 1895 ին քացուած է. Սյդ հոսանք նախ երկու ճիւղի բաժնուած են, յորոց մին զարձեալ կրկին առաջներու. Կեղրոնական բաժակն ալ սկսած է գործել, մերթ ընդ մերթ հրանիթ եւ մոխիր ցայտելով. Վերջին լրոց համաձայնելով՝ ամոքած է եռանդն:

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՃԱՆՆԻՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 15)

Ո՞հ, ով կրնայ պատմել իւր սիրոյն մեծութիւնը ։ վասն զի մէն մի ցաւր, մէն մի տիկնագութիւնը, մէն մի վախը, մէն մի ուրախութիւնն արծարներ բորբոքեր էին զայն Սուրբ տապանակաց տաշին երկար ժամեր անցուցած էր. ամեն օր եւս քան զեւս կաթողին սիրով հաղորդուած էր. եւ հիմա որ դառն արտասուտց աղբիւրը ցամքած է, հրճուանաց արցունքներովը կը թրջէ Յիսուսի Քրիստոսի ուաքը. եւ այն նորասքանչ ազրիւն ալ պիտի ցամքի, որովհեաւ սիրոյ աղբիւր մ'է, սէրն է միայն զայն մնուցանողը. եւ սրբուհի Մանիկայի նկատմամբ հրանալին այն էր, որ Յիսուսի Քրիստոսի սէրն եւ իւր Օգոստինոսին սէրը, ոչ կրկին՝ այլ մի եւ նոյն սէր կը կազմէր. երկուքին սէրը միօրինակ աճեր ու զարգացեր էր իւր սրտին մէջ. այնպէս որ Յիսուս Քրիստոսը չէր մտածած առանց մտածելու մի եւ նոյն ատեն իւր Օգոստինոսը. եւ Օգոստինոսը նկատած չէր՝ առանց նկատելու մի եւ նոյն ատեն Յիսուս Քրիստոսը, իւր վիշտերուն եւ սրտացաւութիւններուն մէկ հատիկ պատճառը Յիսուս Քրիստոս եւ Օգոստինոսը մէկզմէկէ հեռու տեսնայն եղած էր, Բայց այսօր ներքին ցնծութիւնն եւ հրճուանքն չկրնար չյայտնել. վասն զի կը տեսնայ որ Օգոստինոս կը սիրէ զՅիսուս Քրիստոս, եւ Յիսուս Քրիստոս՝ զՕգոստինոս Տառապանքներէ եւ ցաւերէ մեռած չէր. բայց արդ կը վախցուի որ ուրախութեանը պիտի չկարենայ զիմանալ.

Ազօթիցը մէջ երբեմն հիացմունքներ ունեցած էր, այսինքն չնորհաց այն ուժգին հարուածն, որով Աստուած կը յափշտակէ՝

կր տանի հողին, եւ այն երանելի մարդուն վրայ ուրիշ կարոզութիւն մը չխողուր, եթէ ոչ զինքո նկատելու, պաշտելու և սիրելու կարողութիւնը Բայց Օգոստինաբն գարձէն ի վեր սոյն օրինակ Հարացմունքներն աւելի սահել սահել են պատահիր. երբեմն այնպիս ուժգին է զգացած երջանկութիւնն, որ՝ մասնչ եւ անզրազ արտաքին իրաց, օրն ի բան Աստուծոյ հետ խօսակցելով կ'անցնէ. եւ երբեմն ալ հրճա անաց այն զերազայն եւ հիանալի աստիճանը կր հասնի, զորն որ մասաց յափշտակութիւն կ'անուանենք. արտաքին զգայարանաց գործածութիւնը բոլորս վին կորանցնելով՝ քովր գանուազները պիտի աշխատէին երբեմն ի զուր, արթնցնելու զինքր այն քաղցր քնէն։ Հաղորդաւելէն ետքը մանաւանդ սրտին ցնծութիւնը անկարելի է նկարազրկ. Օգոստինոսի մկրտուելէն յիսուն օր վերջը. Հոգեգալսուեան օրը այնպիսի ուժգին հրճուանք մը ողողեց Մոնիզայի սիրան, որ ամբողջ այն օրն եւ հետեւեալ գիշերը բերանը ուտելիք չիրցաւդնել. Արդէն սիրելի որպեսն զարձէն ի վեր Մոնիզայի բաղձանքներն բոլորովին ուրիշ ճամբար մը բանած ըլլալը յայտնի եղած էր ամենուն. ալ ինելքն ու միտքը մի միտյն յերկինս էր, եւ զիւրաւ կը զուշակուէր օր երկրիս վրայ անցնելու քիչ օր ունէր։

Կր յիշենք անտարակոյս Օգոստինոսին այն անուրջը զոր առաջարկած էր իւր բնկերակցաց. երբ Աստուծոյ չնորհքը ըստ կրսեր էր հալածել զինքը, թէպէան զեռ քրիստոնեաց եղած չէր, բայց արդէն աշխարհքէս զզուած, եւ ձանձրացած ըլլալով այն թշուառ օրերուն զատարկութենէ, զորս Աստուծած չէր լեցներ, ուզեր էր առանձնանատ մի քանի համամիա եւ հաստկակից բարեկամաց հետ, Տշմորութեան ուսման պարապելու դիտմամբ։ Բայց նոյն ատեն խօսքը զործազրութեան վրայ եւ կածին պէս, տակտւին անխոզելի կապերով աշխարհքիս հետ կապուած կաշկանդուած ըլլալը չուտով հասկըցած էր, եւ աեսած էր որ իւր սիրան՝ ինչպէս նուեւ բնկերակիցներունը ըստովին ազատ չէր. ուսաի գառն հառաչանքով մը իրենց այն խորհուրդը մէկդի թողած էին։ Իսկ իւր մկրտութեանը վրայ այն անուրջը զարձեալ միտքն ինկաւ. առաջուան արդեկները հիմա վերցուած էին և թէ որ ցուցունէին այսօր այն երիտասարդ պատահուոյն զեռարուսիկ օրիսորդ մը, զեղոյն եւ մատցկումանէ ամեն տեսակ ճոխութեամբ օժտուած, եւ թէ որ կարելի ալ ըլլար իրեն ամենօրինաւոր. եւ ամենասուրբ ամուս-

Նութեամբ մը կտակել իւր սիրան անորինին հետ, այսու ամենայնիւ անոր երեսն անողամ պիտի չուզէր նայիր. » Այս, այսուն հետու Օգոստինոսին սիրար մի միայն և ցմիշա Աստուծոյ է : Բարեկամներն ալ նոյն չնորհքով և մի և նոյն զգացմամբ ճռիացաւ են, ի՞նչ բան կը պատկիի ուրեմն այն խնդրուն զործագործ թիւնը Օգոստինոս կ'առաջարկէ զայն Ալիրիոսին, որն որ մեծ արախութեամբ կ'ընդունի. Նայիկիսն եւ Եւոզոսն ալ կը միտրոնին իրենց, բնչգէս նաև Աստուծառուրն, որն որ իւր հօրմէն չուզէր բամնուիլ. Մանիգաս սոսկ կրնար նեղել զիրենք. բայց ի՞նչ, միթէ Մանիգաս կրնայ արգելք ըլլալ իրենց խորհրդոյն զործագործ թիւն . բնչակառութիւն այն փոքրիկ ընկերութեան ինքը պիտի ըլլայ մայր, ազօխով, խիման, բարի օրինակ եւ ահասնելի նախախմամտութիւն : Աւստի ամենքը համամիտ գանուելով՝ կը կազմեն նոյն առենը կրծնառորդան կենաց առաջին ակումբու, ուսկից պիտի ծաղին սուրբ Օգոստինոսին անմահական կանոնքը :

Բայց ուր հաստատելու են իրենց առանձնութեան բոյնը . յԱվրիկէ անապակոյս, միթէ Մանիգաս, Օգոստինոս, Նայիկիսոս, Աստուծառուր, Եւոզոս, Ալիրիոս Ավրիկեցի չեն. ասոնց առմանուն հայրենիքը կամ Թագաւորակ կամ շրջակայ զիւզերն են . ուստի ովկ կ'ըստիպէ զիրենք մնալ յիտոյիա . ինչու չդառնան իրենց ազգականաց ծանօթից եւ բարեկամաց քով, եւ ինչու չըուընին հայրենիաց զիրկն իրենց նորածին հաւատքին առաջին անուշանառութիւնը, բնչգէս նաև առաքելութեան առաջին արգասիքը : Ուստի 387 տարւոյն մէջ, Հոկանոմերի զիրջի օրերը կ'որոշեն ճամբայ ելլալ զէպի Օսմիս՝ ծովեզերեայ քաղաքն, ուսկից յամ մ'առաջ կրնան նաւել յԱվրիկէ :

Մանիգաս եւ Օգոստինոս իրենք ասրի առաջ նոյն ճամբորդութիւնն ըրած էին. բայց ի՞նչ տարբերութիւն այն երկու ճամբորդութեանց մէջ, առաջինը ըրած էին զատ զատ եւ սրտերնին տակին ու զիայ : Նախ Օգոստինոս՝ խարելով իւր մայրը, թողուցեր՝ փախեր էր, զինքը կրող ալիքներէն աւելի խռովեալ որառվ մը : Ենաոյ Մանիգաս ճամբայ ելլալով, նետեր էր ինքվինքն ալէկոծեալ Ավիշանոսին մէջ իւր զաւկին ետեւէն. ուզերով անպատճառ զանազ զանիկայ չէր հաշուած ոչ ճամբուն հեռաւուրութիւնն եւ ոչ փոթորկաց ահարկութիւնը. իրեն սիրան ալ Օգոստինոսինէն աւելի խռովեալ էր, եւ ընթացած ճամբան արտասուօքը թրջեր էր :

Այսօր նոյն ճամբարդութիւնը զարձեալ կ'ընեն , բայց այս անգամ մէկտեղ , քովէ քով , ձևոք ձեռաց մէջ , խաղաղ , զուտրթ եւ երջանիկ սրտով , երկուքին երեսին վրայ ալ շողալով նոյն լուսաւորութիւնը եւ նոյն հրճուանիքը :

Գիտենք թէ Օգոստինոսին առաջին ճամբարդութեանը համար որչափ ընդդիմութիւն ցուցուցեր էր Մոնիքա , որչափ լուցեր , ողբացեր էր սուրբ Կիստիքանոսի մատոնն մէջ . հիմա հառկցած է որ Աստուծոծ զինքը սիրելուն համար նոյն զիշերն իւր աղօթիցն ականչ չէր կախած . մանաւանդ թէ անհուն բարիք մը ծածկու էր այն ճամբարդութեանն մէջ , որն որ նոյն ժամանակ վերջին ծայր խոցեր էր իւր սիրուը :

Սունք ամսպիսի բաներ են որ կը զմազեցնեն զիարդ , եւ կը սորմեցնեն մեզի որ նոյնօրինակի պարագաներու մէջ մարդս միշտ Սոսուծոյ ձեռաց յանձնելով տանի բան , որդիք . բարեկամք , առաջադրութիւնք , ապագայն , ոէտք է որ ըսէ . «Կարպարէ , Տէր , զուն որ ինձմէ շատ աւելի հեռաւու եւ զթած եաւ

Սուրբ Ամբրոսիս սիրով ընդունեցաւ ճամբարդները . վերջին անգամ մ'ալ կ'օրէնէ զանոնք եւ բաղկացը մէջ վաթթելով զօգոսախնօս , կը մաղթէ բարի ճամբարդութիւն , եւ կը հրաւիրէ իրեն վրայ լիուլի աստուածային օրհնութիւնն . որն որ քիչ ատենէն այնքան հիանալի արդիւնքներ առաջ պիտի բերէ :

(Շարայարելի)



**ՊԱՏԿԵՐԻ տասն և հինգ օրց մի անգամ կը նուստարկար**

Բաժանորդագրութեան տարեկան գիմն է  
Կ. Պոլոյ համար . . . . . 40 դահեկան.  
Գաւառաց և օտար երկրներու համար  
բորբոքի ծախոր ի միավոր հարացնալ 50 . . . .

## **Խրաքանչիշը թիւ 2 դահեկան**

**ՊԱՏԿԵՐԻ խմբագրաստունն է ի Բ Եւրո , Եկեղի վոյոց  
թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագլութեան և քերքին  
վերաբերայ այլ ամենայն խնդրոց հպամար :**

## **RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÈCHIL N° 4*

معارف نظارت جلیله سنک رخصتیله طبع او لمشدر